

ԿՐՈՆԱԿԱՆ**ՀԱՀԱՏՔ**

«Մի՛ երկնշիր, միայն հաւատա»
(ՆՈՒԿ. Ը. 50)

Երկիւղին հակադրուած հաւատքը, որ կը չեշտուի այս կիրակի օրուան(*). Աւետարանին մէջ, քաղուած Ղուկասի Ռւթերորդ Գլուխի վերջին համարներէն, անգամ մը ևս կը տանի մեզ գէպի հին հարց մը, որ սակայն կը շարունակէ մնալ այսօրուան աշխարհի մտահոգութիւններու կարսորներէն մին. ո՞րն է իրական հաւատքը, այն հաւատքը զոր Քրիստոս պահանջեց բոլոր հիւանդներէն՝ որոնք իրեն դիմեցին:

Պարզ անհանգստութիւններու, ծանր հիւանդութիւններու, մինչև իսկ մահուան պարագաներուն, մարդոց երկիւղին, յուսահատութեան կամ արցունքին զիմաց, մեր Տէրը կրկնեց շարունակ. մի՛ վախնար, մի՛ յուսահատիր, մի՛ երկնշիր, բնաւ մի՛ կասկածիր, այլ միայն հաւատա, հոգ չէ թէ մահանեխի հատիկին չափ ըլլայ հաւատքդ և լեռներն անգամ կրնաս տեղափոխել: Նոյնը ըսաւ մեր Տէրը այն ժողովրդապետին, որու մասին խօսեցաւ մեզի այս առաւօտ կարդացուած ձաշու Աւետարանը:

Ան եկած էր Յիսուսի մօտ իր հիւանդ աղջկան բժշկութիւնը խնդրելու, երբ լուր հասաւ թէ աղջիկը մեռած է արդէն: Քրիստոս ըսաւ ժողովրդապետին. «Մի վախնար, միայն հաւատա», և զնաց ու կեանք տուաւ աղջկան:

Օտար չէ մեզմէ շատերուն համար այն պահը երբ՝ յուսահատած գիտութեան կարողութիւններէն՝ բժշկութիւնէն՝ մեր աշքերը կը դարձնենք գէպի աւելի բարձր զօրութիւն մը՝ անոր գերբնական միջամտութիւնը հայցելու համար: Այդպէս ըրաւ ժողովրդապետը, այդպէս ըրին ու կ'ընեն բազմաթիւ հայրեր ու մայրեր, երբ կը զգան թէ իրենց ձեռքերէն գուրս կը սահի, կաթիլ առ

կաթիլ, իրենց հիւանդ դաւակին կհանքը: Իրարանցումի, վախի և յուսահատութեան ընդմէջէն՝ կ'արթննայ անոնց մէջ հին ազօթք մը, մոռցուած հաւատք մը, ու անոնք կը փութան եկեղեցի, կ'ուխտեն, կը պաղատին, արցունք կը թափեն, վերստանալու համար իրենց զաւակը՝ Աստուծոյ ողորմութենեն:

Թմբած պիտի մնար իրենց հաւատքը, զիմած պիտի չըլլային Աստուծոյ եթէ չի գտնուէին անելի մը առջև, ինչպէս ժողովրդապետը պիտի չերթար Յիսուսի մօտ, եթէ իր սովորական բժիշկը սպառած չըլլար իր գիտութեան բոլոր կարելիութիւնները:

Եւ այսպէս է հաւատքի բոլոր հանգըրսուաններուն վրայ. յաճախ հաւատքը կը սկսի հօն՝ ուր կանգ կ'առնէ զիտութիւնը: Հիւանդութեան մասնաւոր պարագան պերճախօս օրինակ մըն է այս մասին:

Սակայն, երբ հաւատքը վստահութիւն մըն է միայն, որ մարդկային զիտութենէն յուսահատած՝ կը զիմէ դէպի Աստուծոյ գիտութիւնը, Անկէ սպասելով ինչ որ մարդկի անկարող են տալու, չի կրնար ըլլալ ամբողջական, որովհետեւ ծնունդն է մասնաւոր պարագայի մը, ուր վախը, մահուան երկիւղը աւելի տեղ ունին քան զիտակից համոզումը:

Վստահիլ Աստուծոյ, յանձնուիլ Անոր, Անկէ սպասել ամէն օգնութիւն, անշուշտթէ կը կազմին հաւատքի առաջին քայլերը, բայց տռաջին քայլեր միայն, որոնց անհրաժշտորէն պէտք է յաջորդեն ուրիշներ:

Բազմաթիւ քրիստոնեաններու հաւատքն ալ չի գերազանցեր ժողովրդապետին հաւատքը. ան վստահութեան մզում մըն է զէպի Աստուծած, արտայայտուած յաճախնեղութեան մը պարագային միայն, ապահովելու համար Աստուծոյ օգնութիւնը, ինչպէս պիտի սպահովէինք մեր բժիշկէն աւելի կարող բժիշկի մը միջամտութիւնը:

Բայց ո՞րն է կատարեալ հաւատքը, որո՞նք են առաջին վստահութեան յաջորդող միւս քայլերը՝ կատարեալ հաւատքի ճամբուն վրայ:

Հաւատալ բառը կը գործածենք միշտ երկու առումներով. կ'ըսենք հաւատալ անձի մը և հաւատալ բանի մը: Առաջին առումով՝ հաւատքը վստահութիւն մըն է, ինչպէս ըսինք. երկրորդ առումով՝ խոր

(*) Կարդացած Պէտրի ձայնափիւռէն նոյեմբեր 6ին, 1955:

համոզումներու ամբողջութիւն մը, համոզումներ սակայն՝ որոնք կը բդիխն ոչ թէ տրամաբանութենէն, այլ ներքին ապրումէ մը, ներքին վկայութենէ մը թէ՝ այս է ճշմարտութիւնը։ Եկեղեցին այս տեսակի ճշմարտութիւնները, որոնք հաւատքի առարկան կը կազմեն, կը կոչէ յայտնութիւն, նկատելով զանոնք իրբե աւանդ տրուած մարդոց Աստուծոյ կողմէն։

Այսօրուան աշխարհին համար, ինչպէս միշտ, կան մարդկակ որոնք կը մերժեն հաւատալ ու է անձի և որևէ ուսուցումի ու իրենց վստահութիւնն ու յոյսերը կը գնեն իրենք իրենց վրայ, հակադրելով իրենց գիտութիւնը յայտնուած հաւատքին։ Այսպիսինները չեն մերժեր հաւատքի մը անհրաժեշտութիւնը, այլ կրօնական հաւատքին կը հակադրեն ուրիշ հաւատք մը, այն է հաւատք՝ մարդկային մտքի կտրողութիւններուն, որոնք կը նկատուին բաւարար՝ հասնելու համար բացարձակ ճշմարտութեան։ Գիտեն թէ մարդկային միտքը շատ հեռու է թափանցած ըլլալէ արեգերքի և մարդու խորհուրդներուն, թէ զիտութեան նոր նուաճումները փաստ մըն են ապացուցանելու համար որ երէկուան ճըշմարտութիւնը, միամտութիւն է այսօր, և ինչ որ միամտութիւն պիտի նկատուի վազը, չնորհիւ նոր նուաճումներու, ճշմարտութիւն է այսօր։ Գիտեն այս անուըրանալի օրէնքը զիտական աշխարհին, սակայն իրենց վստահութիւնը կ'ուզեն կապուած պահել միայն ու միայն իրենց գիտութեան, հաւատսիլացնելով իրենց չուրջինները թէ պիտի հասնի օր մը, երբ զիտութիւնը պիտի բացատրէ ամէն բան և պէտք պիտի չմնայ գիմելու կրօնքի տուած բացատրութիւններուն։

Այսպիսիններուն պատասխանը շատ պարզ է. եթէ չուզենք մանել լայն վեճին մէջ որ կասկածի տակ կ'առնէ մարդկային մտքին կարելութիւնները և կը մերժէ ճանչնալ անոր մէջ՝ ճշմարտութեան հասնելու կարողութիւնը, եթէ ենթադրենք պահ մը որ պիտի հասնի օր մը, երբ մարդու հայեցողութեան առջև դրուած բոլոր հարցերը՝ բնութեան և մարդու, այս կեանքի և յաւիտենականութեան, մահուան և անմահութեան մասին պիտի գտնեն անվիճելի պատասխաններ, անվիճելի անշուշտ մարդկա-

յին տրամաբանութեան և միտքին համար, մենք որ կ'ապրինք այսօր և չենք զիտեր այդ պատասխանները, ի՞նչ հիմնական պատճառ ունինք հաւատալու թէ զիտութիւն բերելիք պատասխանները, եթէ զան օր մը, տարբեր պիտի ըլլան մեր կրօնքին այսօր իսկ ուսուցած ճշմարտութիւններէն։ Ի՞նչո՞ւ ունինանք այն զաղափարը թէ վաղուան զիտութիւնը պիտի ժխտէ մեր հաւատալիքները, երբ ընդհակառակն զիտական ամէն նորութիւն կուգայ հաստատելու առ այժմ մեզի աւանդուած հաւատալիքները։

Ահա թէ ինչու աւելի իմաստուն կը նկատենք հաւատալ թէ զիտութիւնը, եթէ կարենար հասնիլ բացարձակ ճշմարտութիւններու, հասած կ'ըլլար արգէն մինչև այսօր և չէր թափառէր փոփոխական վարկածներու լարիւրինթոսի մը մէջ. և թէ օր մը, եթէ նոյնիսկ հասնի այդ աստիճանին, իր եզրակացութիւնները պիտի ըլլան նոյն մեր սրտի և հոգիի վկայութեան հետ, կրօնքի վկայութեան հետ՝ ապրուած ճըշմարտութեան մասին։

Երբ անկատար են մեր զիտելիքները, երբ անոնց վրայ կառուցուած զիտական կամ իմաստասիրական զրութիւնները չեն անցնիր վարկածներու սահմանէն անդին, ի՞նչպէս կարելի է մերժել հաւատքը յանուն թերի զիտութեան մը։

Բայնք թէ հաւատքը կը սկսի հոն ուր կանգ կ'առնէ զիտութիւնը։ Այսօրուան զիտութիւնը կը հասցնէ մեզի կրօնական ճըշմարտութիւններու սիմին և հաւատքին կլողու անոնց բանաձնումը։

Բնագիտութիւնը, նիւթի իր ըմբռնումով, հոգեբանութիւնը՝ հոգեկան վիճակներու ուսումնասիրութեամբ, կ'առաջնորդեն մեզի այն համոզումին թէ նիւթը ոյժ մըն է որ սկիզբ մը և վախճան մը ունի, իսկ հոգեկան մեր աշխարհը՝ հոսանք մը, որ յաւիտենական ապրումներու ցոլքը կը չուղացնէ յաճախ, անկարելի զարձնելով այլ և ս չմտածել նիւթեական ոյժի մը աղրիւրին և նպատակին, ինչպէս նաև յաւիտենական կեանքի մը մասին։

Եւ այսուղ կը սկսի հաւատքը. այս անգամ ոչ թէ ժողովրդապետի հաւատքին նման վստահութիւն մը առ Աստուծած, այլ միտքի խոր համոզումներու արտայայտութիւնը եղող հաւատք մը, որ զիտութեան

սանդուղներով կը բարձրանայ դէպի առառածածային ճշմարտութիւնը՝ յայտնութիւնը կրօնքին:

«Հաւատամք»ն է յայտնուած ճշմարտութիւններու բանաձևումը և ուղղափառութիւնը՝ անոնց ուզին. խոկ սէրը՝ անոնց գերագոյն նպատակը:

Ահա թէ ինչու երբ մարդ կը վստահի Տիրոջ ու Անոր ուսուցումին մէջ կը գտնէ զերագոյն բացատրութիւնը զիտական բոլոր ուսուցումներուն, կրնայ ապրիլ կենդանի հաւատքի այն կեանքով, որ իսկական քրիստոնեայի կեանքն է:

Հաւատալու համար չի բաւեր ընդունիլ Հաւատամքի մը վարդապետական բանաձևումները, այլ անհրաժեշտ է խոր ապրումի վերածել զանոնք, որովհետև հաւատքը վեր է աստուածաբանական զիտելիքներէն և վարդապետական բանաձևումներէն. ան, այդ բոլորին մէջէն ծաղկող նոր կեանք մըն է, մարդուն մէջ:

Գիտութիւն ճամբով կրնանք տարուիլ եզրակացնելու թէ Աստուած զոյութիւն ունի, բայց հաւատքով, այսինքն կրօնական ապրումով մը միայն կրնանք զգալի կերպով ունենալ մեր զիտակյութեան մէջ Աստուածոյ զոյութիւնը:

Հակադրութիւնը հաւատքին և գիտութեան, զոր մարդիկ կը ջանան ստեղծել, կեզծ հակադրութիւն մըն է, որովհետև առանց կանխակալ կարծիքի և ճշմարտութեան սիրոյն աշխատող գիտնականին համար, հաւատքը լոյս մըն է որ չի ժխտեր գիտութիւնը, այլ կ'ամբողջացնէ և կը լուսաբանէ զայն:

Մեր Եկեղեցին որևէ ատեն չէ մերժած գիտութեան նպաստը հաւատքին, որովհետև անոր մէջ գտած է կարելի բացատրութիւններ՝ յայտնուած ճշմարտութիւններուն: Ան մարդկային միտքին տուած է իր արժանի տեղը կրօնական հայեցողութեան մէջ, ոչ թէ անոր վրայ միայն հիմնելու համար հաւատքը, այլ բերելու համար զայն իրեն օժանդակ մեր հաւատքին:

Եկեղեցին զաւակները նախ հաւատացած են Աստուածոյ և անկէ ետք միայն մարդկային գիտելիքներուն մէջ վնտուած են իրենց հաւատքը ամրապնդող փաստեր, քանի որ հաւատքը՝ ամէն բանէ առաջ, վըստահութեան և ներքին վկայութեան հարց է:

Նոյնն է այսօր ևս ամէն զար զիտական նոր վարկածներ և ըմբռնումներ կը բերէ. ամէն իմաստասիրական հայեցողութիւն նոր գրութիւններ կը կերտէ. անոնք բոլորը չեն կրնար անցնիլ սահմանը ճիգերու, զորս մարդկային միտքը իր ստեղծումէն ի վեր կ'ընէ հասնելու համար ճշմարտութեան: Բայց անոնք կուգան ու կ'անցնին, մինչդեռ կրօնական ըմբռնումները — հաւատքը — կը մնան նոյն՝ բոլոր այն մարդոց մէջ, որոնք մտիկ կ'ընեն նախ իրենց ներքին աշխարհէն եկաղ ձայնին ու իրենց մէջ ընակող կենդանի Աստուածոյ:

Զարարուինք քարոզութիւններովը մարդոց՝ որոնք զանազան այլ նպատակներով կ'ուզեն արմատախիլ ընել մեր հաւատքը, կործանել վստահութիւնը, տկարացնելու համար Եկեղեցին:

Մեր ազգին մէջ, այդպիսիները կը հարուածեն Եկեղեցին անդին՝ մեր հոգեկան գոյութիւնը, այլ խօսքով, մեր գոյութիւնը իրբե հայ. ու հայը, մեր համոզումով, երբ կը կորսնցնէ իր հաւատքը, կը կորսնցնէ ինքպինք:

Եկեղեցին ապրեցնել, Եկեղեցին պահել առանց հաւատքի, իր կրօնական հանգամանքէն զուրկ, իր ազգային հանգամանքին համար, ծիծաղելի հակասութիւն մըն է, որ կը յիշեցնէ մեզի մոմիաներ զմոսող Եղիպատացիները: Երբ չունչը մարի, երբ կեանքը դադարի, մնացեալը, որքան ոսկի ու պերճանք փաթթինք չուրջը: լոնչ է եթէ ոչ սառած զիտակ:

Ահա թէ ինչու երբ կը տեսնենք խախտած շատերու հաւատքը, մեր այս օքերուն, մեր աղօթքն է որ Տէրը անսասան պահէ մեր Եկեղեցին, պահէ զայն կենդանի ու ներգործող, աւանդելու համար մեր ժողովուրդին՝ մեր Հայրերու Հաւատքը, վասու կենսունակ:

ՃԱՆԿԵ ՎՐԴԻ. ԱԾԼՄԵԱՆ

